

ՕՐ. ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՆԱԼՊԱՆՑԵԱՆ

(1900 — 1973)

Երկարատեւ հիւանդութենէ մը ետք, Զորեքշբաթի, 7 Նոյեմբերին իր մահկանացուն կնքեց գաղութիս երկարամեայ և բարձրավաստակ դաստիարակ, սերունդներուն նուիրուած մայր եւ կրթող Օր. Տիգրանուհի Նալպանցեանը :

Ծնած էր 1900ին, երուսաղէմ։ 1920ին արգէն սկսած էր ուսուցչութեան՝ զասաւանդելով Երուսաղէմի Գայիաննեանց աղջկանց նախակրթարանին մէջ։ 1929ին, երբ Ս. Աթոռիս հովանաւորութեամբ բացուած էր Սրբոց Թարդմանչաց Վարժարանը, Օր. Տիգրանուհի նշանակուած էր մանկապարտիզուածնուհի։ պաշտօն, զոր բացառիկ եռանդով, պարտաճանաչութեամբ բացուած էր Սրբոց Թարդմանչաց Վարժարանը, մինչեւ 1970, երբ, Փիղիքապէս ընկճուած հիւանդութիւններէ, զրեթէ պարտադրաբար հեռացաւ իր այնքան սիրած վարժարանէն ու մանուկներէն։ Ինչպէս ինք կ'ըսէր զառն ժողիտով մըր, մարմնով հեռու՝ այլ հոգիտ միշտ իր փոքրիկներուն հետ էր, անոնց մասին կը մտածէր, կը մտահոգուէր, կը հարցնէր, կը խրատէր։

Ցուղարկաւորութիւնը կատարուեցաւ Հինդշարթի, 8 Նոյեմբեր, երեկոյեան ժամերգութենէն ետք, Ս. Հրեշտակապետաց եկեղեցիին մէջ, նախադահութեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքիպս. Ալբաննեանի եւ մասնակցութեամբ բախանդակ Միաբանութեան։ Ս. Թարզմանչաց Երկրդ. Վարժարանի տեսութեանու հոգչ. Տ. Կիւրեղ Մ. Վ. Պարիկեան եկեղեցիին մէջ, իսկ ուսուցիչներէն Պրն. Պետրոս Լէփէճեան վարժարանի մուտքին դամբանականներով զրուատեցին հանդուցեալին զործունէութիւնն ու զերը։ Ապա, Թափօրը, կազմուած միաբան Հայրիկ, ժառանգաւոր սաներէ, Ս. Թարզմանչաց Երկրդ. Վարժարանի ուսունացութենէն և խուռն բարձրութենէ սազդուեցաւ զէպի Ս. Փրկչի ազգային զերեկթանատունը, ուր ամփոփուեցաւ հանդուցեալին յոդնած մարմինը։

Օր. Տիգրանուհի Նալպանցեանի կիսադարեայ մանկապարժական զործունէութիւնը կը յատկանչուի այն նուիրումով, անանձնական այն խնամքով, որով առաջին անգամ վարժարանին սեմին կեցող մանուկին զողզոջուն ձեռքէն բոնելով զայն կ'առաջնորդէր զէպի զբանեղան, կը հետեւէր անոր յառաջացող քայլերուն՝ մինչեւ նախակրթարան, մինչեւ Երկրորդական բաժին ու շրջանաւարտութիւն, շարունակելու համար իր հոգածութիւնը զպրոցէն այդուրս, երբ երէկի մանուկը արդէն երիասարդ, զործունեայ եւ ընտանիքի տէր՝ իր զաւակները կու զար այս անդամ յանձնել զրան առջնեւ սպասող Մանկապարտիզանութիւն։ Քազութիս յաջորդական երեք սերունդներուն մէջ չկայ զրեթէ անձ մը որ իր վրայ զգացած շրլայ բարի այդ զաստիարակին շուրք, հովաննին եւ քաջալերութիւնը։

Մահէն քիչ մը առաջ, փողոցին մէջ, բժիշկէն վերապարձին, նախկին իր աշակերտուներէն մէկուն կ'ըսէր. «Ամբողջ կեանք զաւակներուս տուի. ես այ Հայեցայ, մաշեցայ եւ հիմա մոմի նման՝ վերջիս հասած եմ, շատ շմհաց»։

Մոմի նման հալող բայց լուսաւորող լոյս այդ հոգիին է որ կ'ըսէնք իրը հանգեցաի խօսք. Վարժարանի կատարած մայր, մեր բոլորին մայր եւ զաստիարակ, թող յաղնած մարմինդ ա'լ իր հանդիսան ու խաղաղութիւնը զոնէ յաւիտենական քունիդ մէջ։